

ԳԻՏԱԿԱՆ Ք

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՑԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԻՒՆ

1822 է ց 1890

Բ. ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

(Տես յէջ 22)



Հնենք արդ յաստեղազարդ կամարէն, մեր բնակած մուրակին վրայ գարձընենք աշքերնիս։ Բաւական տարի առաջ երկրաբանք երկու հակառակ մասանց կը բաժնուէին, հրաբրդիսայք և պղուտոնականք բայց առաջնոց գաղափարք կը յաղթանակէին և նախադասելի կը համարուէին յաչս գետնոց, արդեամբք լ. ֆոն Գուլիի ճանապարհորդութեան ՚ի քանարեան կղզիս, որոյ պատմութիւնն հրատարակեցաւ, Հրաբրդիսայք կը հաստատէին, որ ոչ միայն բազմաթիւ ժայռեր՝ որոց ծագումը պղուտոնեանք ջրային կը համարէին հրային էին, կամ հրեղէն ազգեցութեան մը ենթարկեալ, այլնաև կը հաւատային թէ հրաբրդիսային երևոյթք այնպիսի զօրութիւն մ'ունին՝ որ կարող են մի միայն և եթ ժայթքմամբ կանգնել ամենաբարձր իսկ լեռները Սակայն այս կարծեաց հակառակորդք՝ որոց մէջ կրնանք դասել նոյն ես քանի մը հրաբրդիսայինք, սկսան ընդդիմաբանել այս ահաւոր երեսութից վարդապետութեան դէմ. բայց և այնպէս հրաբրդիսայց կարծիքը երկար ժամանակ յաղթանակողն եղաւ գիտական աշխարհին մէջ, Հակառակորդք կը դիտէին որ ամենէն զօրաւոր գործերն ես՝ կրնային յառաջ գալ յամենաբակոր զօրութեանց իսկ, սակայն միշտ ենթադրելով որ այս տկար զօրութիւնք՝ երկար.

ժամանակեայ ներգործութիւն կամ ազդեցութիւն ունեցած ըլլան արդեանց կամ արգասեաց վրայ . այս հակառակորդք կ'ըսէին որ այլ և այլ ժամանակաց մէջ երկրային մակերեսութիւն կրած մեծամեծ փոխառութիւնը՝ առանց դիմելու ահաւոր և զահավիճական յեղափոխութեանց կարելի է ամենապարզ կերպով իսկ մեկնել . Այս կերպով հրաբրիսեաց և պլուտոնականաց բանակրոի . ը նոր կերպարանք մ'առաւ ՚ի գերմանիա շնորհիւ ֆոն Հոլթի աշխատութեանց և գործոց , և յԱնդղիա ջանիւք լիլի , մինչեւ վրայ հասաւ տարվինականաց կարծիքն և վարդապետութիւնը նախապատմական յեղափոխութեանց վրայ .

Հրաբրիսեաց վարդապետութեան նոր ձեր՝ բոլորովին հեռացուց իրենցմէ զպղատուառնեանս ինչպէս երբեմն հրաբրիսեայք՝ այսպէս այժմ իրենք լերանց ծննդաբանութեան վրայ եղած ամէն աշխատութեանց հիմն կ'ուզէին գնել զիորձ : Բայց մինչդեռ ձէյմս Հալլ՝ Հութթոնի հրաբրիսական կարծիքները մերժելով՝ իրաւամբ կը հաստատէր որ աշխատանոցի մէջ կատարուած և զիտուածքորձերը պէտք է ընդունիլ նաև իրեն կատարուելիք ՚ի բնութեան , Պիշչոփ քայլ մ'աւելի ընելլվ , կը հաստատէր թէ այն երևոյթք՝ որոց գործադրութիւնն անկարեի և անհնար է յաշխատանոցի , նոյնը անգործագրելի է նաև ՚ի բնութեան . Ամէն ընթերցողի ականջը . կը խայթէ այս ապացուցութեան տկարութիւնը և անհիմն ըլլալը . ուստի Պիշչոփի գաղափարները և կարծիքները՝ այսպիսի զիւրաբեկ հիման մը վրայ հաստատեալ ըլլալով՝ շատ քիչ գաղափարակից ունեցան ուսումնականաց մէջ :

Մանաւանդ որ երկրաբանից երկու զինաւոր խմբերու մէջ եղած ընդդիմաբանութիւնը՝ կորուսեր էր այլ ևս իւր անախործ կծութիւնը . երկրաբանք փոխանակ ջանալու գոտնել միակ սկզբունք կամ վարդապետութիւն մը որ կարող ըլլայ մեկնել ամէն երկրաբանական երևոյթներն , աւելի շահաւոր համարեցան այս երևոյթները մի առ մի առանձինն քննել , ջանալով մեկնել զայնս այնչափ՝ որշափ որ իրենց թոյլ կու տային բնաբանական և տարրաբանական դիտողութիւնք , որը յեցեալ են յուսումնակրութիւն այն հետոց և արգասեաց՝ որը կը դիտուին երկրային ժայռից նախորներք խաւերուն մէջ : Այս մասնական զիտողութեանց արգասիք՝ իրենց թոյլ պիտի տար , այսպէս կը յուսային երկրաբանք , կազմել ընդհանուր դրութիւն կամ սկզբունք մը , յորում այն ամենայն դիտողութիւնք իրենց որոշեալ և պատշաճ տեղը պիտի գրաւէին : Այս գաղափարները՝ երկրաբանական հետազօտութեանց մէջ մտուցին նաև զմանրացոյց գործի . դարձեալ տեսաբանութեան պատշաճեալ գործեաց կատարեալ լութիւնք՝ որ ինչպէս տեսանք այնքան զօրաւոր կերպով օժանդակեցին աստեղագիտական ուսմանց , ժայռերու ուսման և հետազօտու-

թեան մէջ ալ շատ օգտակար եղան։ Երկրաբանը՝ երկրիս պատեանը կամ կեղեց ձևացնող հանքերու բաղադրութիւնը ուսումնափրելու համար՝ միայն տարրաբանական վերլուծութեան չդիմեց, կամ ասով միայն չառացաւ։

Իսկոյն կրցան զհանս բաժանել կամ վերածել ՚ի նուրբ թիթեղս, այնպէս որ կրցան դիտել զանոնք թափանցկութեամբ, և այսպէսով դիտողութեանց կամ հետախուզութեան նոր դրութիւնը մը սաեղծեցին, մանրացուցային դիտողութիւնը ՚ի վիմագրութեան (rétrographie). Դրութիւն մը զոր պէտք է գործածել կազմութեան, ծալու, կէնութեան պայմանները որոշելու համար, մնչպէս նաև անհրաժեշտ ՚ի լուսաբանութիւն ժայից ծագման։

Երկրաբանը դարձեալ շատ զբաղեցան՝ երկրիս պատեանին վրայ դանուած իրաքանչիւր ժայռի վերաբերեալ պաշտօնը կամ գործը գտնելու համար։ Այն ճեղքերը որք կը բամնեն զզանգուածած ժայռի միոց ի միւսոն՝ յայտնի կերպով կը ցուցնեն այն շարժմունքները զորս երկիրս կրած է իւր պազելու և հասաւատուելու ժամանակ։ այ ժըմ երկրաբանը այս զգուար խնդրոց լուծումը կը փնտռէ։ Բնչ կերպով մեծամեծ լերանց շղթայք ստացեր են իրենց այժմեան ուղղութիւնը և բարութիւնը, և թէ ինչպէս ձեւացեր են կիրճները և գագաթները։

Ժայռերու և իրենց մէջ գտնուած գործարանաւոր մտրմոց նշգրիտ դիտողութիւնը՝ կը կազմէ նաև արդի ուսմանց յառաջագիտութեան մեծ քայլ մը ջակառ հնէտքանական (paleoontologique) դրաւթիւնը կը կատարելագործի, մասամբ նորանոր և ամբողջ բրածոյից գիւտով, մատամբ այլանդակ ձեւու դիւտովի ինչպէս (Archaeopteryx) կոչուածքն որք կը հնարաւորեն միաձի դասակարգութիւն մը. բրածոյ կենդանեաց և այն հողերու որոց մէջ կը գտնուին այս կենդանիք։

Այս մասին մեր ծանօթութիւնք արդէն այնպիսի զարգացումն և այնչափ ստուգութիւն ստացեր են որ այժմ սակաւաթիւ բրածոյ կենդանեաց հետազօտութիւնն իսկ, այս հաւաքածոյն երկրիս պատենին որ կողմէն ալ գտնուած ըլլոյ փոյթ չէ, այս հետազօտութեամբ ընդհանրապէս կարող է երկրաբանը ճշտի որոշել այս կենդանեաց պատշաճեալ գարը կամ ժամանակամիջոցը։ և հետեաբար իրենց պատշաճեալ կազմակերպութիւնը. յաղթանակ մը՝ որով կրնայ պանծալ իրաւամք երկրաբանութիւնն և նստողական խաւերու ճիշդ զարերուն որոշողութիւնը մասնական կարենութիւն մոռւնի, այս իմաստով, որ շատ անդամ բիւրեղային ժայռերու գարը կամ ժամանակը չենք կրնար որոշել, բայց եթէ բաղդատելով զայն այլ խաւերու և գարերու, բայց այս զարերու որոշողութիւնը անհրաժեշտ հարկաւոր են գարձեալ երկրիս պատեանին կրած յեւ զափոխութեանց կարգը հասաւատելու համար։

Այսպիսի խորհրդածութիւնք կ'առաջնորդեն մեզ մտնել թա-
փանցել աշխարհաց կազմութեան մեզի ընծայած մեծամեծ երևո-
թից մէջ, բաղդատել զբարձրագագաթ լերինս՝ լնդ խորասոյզ ան-
դունգս ովկէանու, հրարդիսից ցիր և ցրիւ բաժանումը, Ալպեայց շըդ-
թային ժայթքումը. առայն ոյս վերջին ժամանակներս դիտնականք
մեծ լանիւք ուսումնասիրեցին մակերեւութային ցած երկիրներու
կազմութիւնը. այս երևոյթը՝ թէպէա նոր են, սակայն երկրագնաոցս
պատմութեան մէջ մեծ տեղ կը դրաւեն, և համեմատութեամբ այս
նոր կազմութեանց վրայ եղած հետազօտութիւնք, լուսաբանեցին
խնդիր մը՝ որ արդէն շատ զբաղեցուցեր էր զերկրաբանս, և որ ան-
շուշտ դեռ երկար ատեն իրենց ուշադրութիւնը պիտի դրաւէ. այս
խնդիրն էր ջրհեղեղային դարերու մեծ սառնարանաց կազմութիւնը.
Արդի սառնարանաց ամենակատարեալ քննութիւնք, հիւսիսային
սառնագատ երկրաց, իրենց էութեան պայմանաց, տևողութեան՝
և այլն, հարկաւոր էին շատ մը երկրաբանական խնդիրներ լուծելու
համար.

Երկրաբանական հետազօտութիւնը՝ հանքային աշխատութեանց
մէջ մեծ օժանդակութիւն և օգնութիւն գտան, որոյ կարեւորու-
թիւնը օր ըստ օրէ կ'աճի, և որով գործաւորը կ'իջնեն ՚ի խորս եր-
կրի փնտուելու այն հանքերը՝ որոց պէտք ունի մարդ. ածուխ, եր-
կաթի հանք՝ եալին. Շնորհիւ նորագիւտ գործեաց՝ որ ամենեին չեն
նմանիր մեր հարց գտածին և գործածածին, հանքահանը կ'իջնէ
այժմ այնպիսի խորութիւններ և անդունդներ, զոր և ոչ իսկ հնա-
րաւոր էր մոտածել ասկից 50 տարի առաջ, Յիշենք առտ՝ միայն
Շլատըպախի ջրհորը. Առլէնպէրկի մօտ, որոյ խորութիւնն է այ-
ժըմ 4746 մեդր.

ՀԱՄԱՌՈՑ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՐԱԲ ԲՆԱԿԵԼԻՈՒԹԵԱՆ ՄՈԼՈՐԱԿԱՑ

(Տես Հատոր ԽԸ. յէջ 455)

Արեային դրութեան կիրմայական գոտեաց տեսութենէն յայտնի
է որ՝ ամէն մոլորակաց մէջ աւելի հաւանական է որ բնակելին ըլ-
լայ ջրատը, և թերեւս լաւագոյն պայմաններով քան մեր երկիրս:
Ուստի պէտք է ի մասնաւորի ուսումնասիրել նորա բնաբանական
կազմութիւնը, որ աւելի ևս կ'ապացուցանէ կենաց զարգացման յար-
մար պայմանները.